

տագնապի ու կասկածանայ մէջ էին. մէկ տուն մը չկար քաղաքին մէջ որ մէկ երկու հոգւոյ մահը չողբար. բոլոր այն գիշերը անպատմելի խռովութեամբ անցաւ, եւ մէկուն մտքէն ալ չէր անցնէր որ քնանայ: Լըսեցինք որ ամբողջ ընտանիքներ, հայր մայր ու տղաք այն կրակին մէջ այրեր են, մանաւանդ շատ մը ազնուական տներու աղջիկներ:

Երկրորդ առաւօտը տեսնուեր են եկեղեցւոյն մէջ շատ մը մեռելներ ոտքի վրայ կեցած կատաղի կերպով, եւ յուսահատութեամբ ձեռքերը սխմած: Կրսեն թէ շատ մայրեր գտնուեր են՝ իրենց տղաքը գրկերը բռնած եւ ածուխ դարձած, շատ ծերեր ալ իրենց գաւազաններուն վրայ կռթրնած ու մուխէն խղզուած սեւցած:

Այն օրը բոլոր գատաստանական ու պաշտօնական տեղերը փակ մնացին, բոլոր խառնութիւնները սուգի լաթերով ծածկուեցան, եւ այն հազարաւոր մեռելներուն թաղման հանգէսը կատարուեցաւ այնպիսի յուսահատական գոռում գոչումով որ աշխարհիս երեսը խիստ քիչ անգամ լսուած է:

Սպանիացի ճիզուիթներուն կրօնամոլութիւնը այս սարսափալիս մէջ ալ յայտնի երեւցաւ: Այն միջոցին որ քանի մի հոգի կարգէ գուրս քաջութեամբ կաշխատէին որ մէկ քանի խեղճերու կեանքը ազատեն, այն բազերաները ամէն ջանք կընէին որ արգելք լինին անոնց, եւ կկանչէին, «Կորսուին հերետիկոսները»: Այս անհաւատալի դործողութեան պատճառը՝ այսպէս կպատմէ լրագիրներէն մէկը: Եկեղեցւոյն մէջի կնիկմարդոց մէկ մասը գէպի մեծ դռները փախչելու տեղը՝ աւանդատան դուռը կվազեն եղեր. բայց բազերաներուն սոսկալի անգլթութիւնը տես՝ որ եկեղեցւոյն զարգարանքները, փայտէ արձանները, եւ մինչեւ կապերաները այն դռնէն փախցընելու զբաղած լինելով՝ կնիկմարդիկը մէկգի կվարէին կըսէ: Նմանապէս դրսէն եկող եւ աւանդատան դռնէն ներս մտնել ուզող կտրիճներուն երեսին կկանչէին կատաղաբար թէ «Գնացէք կորսուեցէք հերետիկոսներ»: — Այսպիսի կրօնամոլութեան ինչ պատիժներ չիտարարգարազասն Աստուած:

ԿԱՐԵՒՈՐ ՊԱՏԱՍԻԱՆ ՄԸ.

Արգոյ Հրասարակիջ Մեղու Հայաստանի լրագրոյ.

Վենափառ Կաթողիկոսին հրատարակած նոր տետրակին վրայ ծանուցումն արել էք լրագրոյ 39 բուսանմարին մէջ, թէ «Մօտերումս լոյս տեսաւ Նորին Վենափառութեան մի նոր արժանաւոր գործքը, այն է Սիաւմուռք Դասատետրին «Մեկեռքեան խորհրդոյ եւ արարողութեանց սրբոյ պատարագին, տպելոյ իթեղոսիս խոպարանի Խաչիպեան «ուսումնարանի»: Եւ լետ այլոց բանից հարկ համարել էք ասել. «Այս դասատետրի հեղինակը կարծեօք պետք է Գեր. Հայր Գաբրիել Այվազովսկի Վարդապետը լինի»:

Բարեմիտ ընթերցողաց դատմանը յանձնելով այն խորհրդածութիւնը՝ գոր այդ ծանուցման երկրորդ մասամբ կանեք, եւ ինձ պարտք կճանաչեմ ազդ առնել հասարակաց, թէ Նախ՝ վերոյիշեալ դասատետրին հեղինակը յիրաւի եւ եմ: Երկրորդ՝ թէ այն դասատետրին իրական կամ կարծեցեալ սխալանաց գլխաւորներուն գոնացոցիչ բացատրութիւնը արդէն եւ երրորդ՝ թէ իմ գրուածոյս վերայ նոր հրատարակուած տետրակներուն իւրաքանչիւր բանիցը լիով բացատրութիւնները արդէն պատրաստել եմ ընդարձակ նամակաձեւ գրութեամբ, եւ փութով պիտի հասուցանեմ իՍ. Էջմիածին, յուսալով որ Վենափառ Տէրն կրարեհաճի հրաման տալ հրատարակելոյ տպագրութեամբ եւ այն գրուածքս իրուծումն գայրակղութեան տկարաց:

Խնդրելով որ այս իմ նամակս տպագրեք ձեր լրագրոյն առաջիկայ բուսանմարին մէջ, մնամ եւ այլն.

Իթիֆլիղ, 16 Նոյեմբերի 1863.

ԳԱՐԻԵԼ ՎԱՐԳԱՊԵՏ ԱՅՎԱԶԵԱՆ.